

Տ Ն Տ Ե Ս

Ա Մ Ս Օ Ր Ե Ա Յ Հ Ա Ն Դ Է Ս

Ժ Ո Ղ Ո Վ Ր Դ Ա Յ Ի Ն Տ Ն Տ Ե Ս Ո Ւ Թ Ե Ա Ն

Բ. ՏԱՐԻ

1887
ԳԵԿՏԵՄԲԵՐ

ԹԻԻ 3.

ԱՐԵՒԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ

Հիմնադիր անդամոց փոքր խումբ մը բաաներկու ամիս առաջ երբ Արեւել Տնտեսական Միութիւնը հաստատեցին՝ շատեր թերահաւատ աչօք հեռուէն դիտելով կը ժպտէին և նորա յարատեւութեան վրայ կը տարակուսէին՝ առանց սակայն որոշ պատճառի՝ այլ միայն տոգորեալ այն կանխակալ կարծեօք թէ Պոլսոյ մէջ նմանօրինակ ընկերութիւնք չենք կրցած երբէք յառաջ երթալ, թէ միշտ եռանդով սկսած և անփորձութեամբ կործանած են քիչ ժամանակ յետոյ: Ուրիշները՝ Միութեան պայմանները մտազածիւն և անգործադրելի կը նկատէին և այլք՝ երկար տարիներ սպասելէ յետոյ փոքրիկ տան մը տէր ըլլալու զտղափարը կը ծաղրէին և որ մէկ այսպիսի անտեղի առարկութիւններն թուեմ:

Բայց հակառակ ամեն կարծեաց՝ Միութիւնը լռիկ և հանդարտութեամբ գործելով միշտ կը շարունակէ, և ոչ միայն կը շարունակէ այլ օր ըստ օրէ կը ծաւալի և կը զօրանայ: Միութիւնը՝ այսօր 600 է աւելի բաժին ունի, և եթէ Միութեան վարիչք կամէին՝ դիւրին էր արդի բաժնոց կրկնապատիկ թիւը ձեռք բերել. բայց նորա չեն ուզեր աճապարել որովհետև հարկ չկայ և աւելի նախամեծար կը

համարին յառաջ երթալ խոհեմութեամբ և կամաց կամաց բայց հաստատուն քայլերով, վասն զի համոզեալ են թէ այս դրութեամբ կարող պիտի ըլլան Միութեան նպատակին ծառայել աւելի ստուգութեամբ:

Միութեան նպատակն է խնայողութիւն, բառ մը որ իւր մէջ կը պարունակէ ամեն ինչ որ բարօրութեան դրոները կը բանայ. այդ միութեան զլխաւոր և առաջին նպատակն է խնայողութեան վարժեցնել իւր անդամները այնպէս որ ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս փոքրիկ բան մը խնայել սովորին և զայն գործադրելու հաստատուն կամք ունենան: Մեզ համար երկրորդական են Միութեան միւս նպատակները որոնք բնական հետեւանք են խնայողութեան՝ ինչպէս հողատէր ըլլալ, տուն շինել, զիւղ հիմնել, հիւանդանոց, վաճառանոց, ծերութեան թոշակներ, կենաց և հրդեհի պահօր վազրութեան անտուկներ հաստատել կայլն կայլն. և այս ամենը շատ դիւրին է ի զլուխ հանել հետզհետէ երբ խնայողութիւնը արդիւնաւորապէս յարատեւէ, և երբ Միութիւնը խնայողութեան կամիլներով մեծագումար դրամագլուխներ կազմէ: Ահա անոնք որ այսպէս կը մբռնեն և համոզուած են սոյն սկզբունքին ճշդութեան, անոնք

կը խնայեն սիրով և համբերատարութեամբ: Կան սակայն կարգ մ'անձինք որ Միութեան գործոց յաջողութեան կը սպասեն, և մտադիր են այն ատեն կանխիկ և ամբողջովին վճարել այն բաժնեզինք զոր անդամք ձեռք կը բերեն տարիներու փոքր վճարումներով: Բայց այդպիսեաց անդամակցութիւնը մեզի համար այնքան յարգելի չէ որչափ զովելի է արհեստաւորին առօրեայ ջանիւք հաւաքած խնայողութիւնքն, զի Միութեան նպատակն է միայն արհեստաւորաց ապագայն բարւոքել ըստ կարելոյն և ոչ թէ շահագիտութեանց ասպարէզ բանալ զբամատեարց:

Սակայն խնայողը յարատեւելու համար ապահովութիւն կը պահանջէ, խնայողը պէտք է արժուն և մինչեւ անգամ կասկածոտ ըլլայ և իւր ճգանց ու բրտանց արդիւնքը պահեստի դնէ այնպիսի եղանակաւ որ ամեն վտանգէ զերծ և միանգամայն արդիւնաւոր ըլլայ:

Արեւել. Տնտես. Միութիւնը որ խնայողական սկզբան վրայ հիմնուած է, սոյն երկու պայմանները կը լեցնէ ճշդիւ. իւր անդամոց խնայողութեամբքն այսինքն շաքածական թոշակներով՝ հետզհետէ և անմիջապէս հողեր կը գնուին յանուն Միութեան որք անդամոց վրայ պիտի դառնան երբ սոքա ամբողջացնեն իրենց վճարումներն. և ինչ կայ հողէն աւելի ապահով և հաստատուն երաշխաւորութիւն:

Միութիւնը կ'ապահովէ դարձեալ իւրաքանչիւր անդամոց տուն մը շինել, և այս գործը դիւրացնելու համար՝ անդամոց բաժին տրուած աւելորդ հողերուն մի մասը պիտի ծախէ յառաջիկային՝ իրենց հաշւոյն և իրենց վճարած գնոյն գոնէ հնգապատիկ ա-

ւելի գնով. և անա այսպէս անդամոց խնայողութիւնքն ոչ միայն ապահովեալ այլ այն կերպով տնօրինուած են որ անպատճառ արդիւնաւոր պիտի ըլլան:

Սոյն կարգադրութիւններն որ արդէն գծուած և պատրաստուած են մօտերս տպագրուելով անդամոց պիտի բաժնուին:

Միութեան այլ և այլ ժողովոց կարգադրութեան եղանակը կապահովէ իւր նպատակին յաջողութիւնը և իւր գոյութիւնը, վասն զի նախ վարիչ ժողովոց անդամները բաժանորդներէ բաղկացեալ ըլլալով Միութեան օգուտը իրենց օգուտն է, և վնասն՝ իրենց վնասն է, հետեւաբար նոքա միշտ նախանձախնդրութեամբ եւ աչալրջութեամբ կը խորհին և կը գործեն:

Միութեան վարիչ ժողովներն են, Ա. — Վարչութիւն որ Միութեան գործադիրն ըլլալով՝ ընթացիկ գործերը կը վարէ և կը բաղկանայ երեք անձերէ, որոնք չեն կարող որ և է գործադրութիւն մ'ընել առանց ամբողջին մասնակցութեանն: Բ. — Տնօրէն ժողով որ եօթն անձերէ բաղկացեալ՝ վարչութեան գործոց ուղղութիւն կուտայ և ամեն շաքեռ համար կառնու գործադիր պաշտօնէութենէ: Գ. Խնամակալաց ժողով՝ ուժ անդամներէ բաղկացեալ, որ կը հսկէ միւս ժողովներուն վերայ եւ իրաւունք ունի ամեն վայրկեան քննել Տնօրէն ժողովոյ և Վարչութեան արարքը և թէ և չի միջամտէր նոցա գործոց սակայն ապօրինաւոր գործ մը տեսած ատեն իրաւունք ունի մինչեւ անգամ Տնօր. ժողովը հրաժարեցնել:

Այս երեք ժողովներէ զատ Ընդհանուր ժողով մի կայ երեռուն անդամներէ բաղկացեալ որ ընդհանուր անդամոց ներկայացուցիչն է եւ որ

ամեն տարեգրութի համար կառնու, ժողովոց անդամներն կրնորէ և կը հաստատէ Միութեան պիւտճէն :

Բաց ի այս ժողովներէ՝ հարկ եղած միջոցին մասնաւոր յանձնախմբեր կը կարգադրուին, ինչպէս անցեալ տարեկան Ընդհ. ժողովոյ մէջ այսպիսի յանձնաժողով մ'ընտրուեցաւ որ պաշտօն ունէր Միութեան տարեկան հաշիւներն քննել :

Ուրախ եմք այս առթիւ յիշել հոս թէ սոյն յանձնաժողովը քաջ հաշուակալներէ բաղկացեալ, ամենայն նախանձախնդրութեամբ՝ երկար օրեր մանրամասն քննութիւն մ'ըրաւ հաշուական ամեն ճիւղերու մէջ եւ անկողմնակալ տեղեկագիր մը ներկայացուց :

Միութեան ժողովներն ուստի՝ իւրաքանչիւրն զանազան պաշտօնով իրարու հետ այնպէս կապուած են որ եթէ մէկը սխալ քայլ մ'առնու, միւսներն անմիջապէս կազդարարեն նմա :

Սոյն համառօտ տեղեկութիւնները տալով, մեր նպատակն է նոր անդամ գրուողներուն ծագալուծիւն մ'ընել և իրենց ցոյց տուած վստահութեան փոխարէն, ապացուցանել իրենց փաստերով թէ Միութիւնը որոյ հիմն է խնայողութիւն՝ այլ եւս զօրաւոր հաստատութիւն մ'է մարդասիրական նպատակաւ առանց խտրութեան ազգի եւ կրօնի, թէ իւր ներքին տնօրինութիւնը իմաստութեամբ կարգադրեալ ըլլաւով՝ որ և է զեղծումն չկրնար տեղի ունենալ, և թէ իւր գործառնութիւնքն՝ որ են առ այժմ հող զնել և տուն չիւնել, միշտ արդիւնաւոր լինելու կատարեալ ապահովութիւն ունին :

Ամեն պատուաւոր մարդ և արհեստաւոր, և ամեն ոք որ ընտանեաց

տէր և իւր ու որդւոց ապագային հող կը տանի՝ Միութեանս մէջ ապահով տեղ մ'ունի. այնպիսեաց բարեկեցութեան նպատաւոր ըլլալու համար հաստատուած է այս Միութիւնը և այնպիսեաց համար միշտ քաջ են բաժանորդագրութեանց տեարը :

Մ. ԱՃԷՄԵԱՆ

Տ Ն Տ Ե Ս Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

Կ Բ Է Շ Է Մ Ի Օ Բ Է Ն Ք Ն

Գէօ դրամը կը վանէ զլաւն :

Դրամը այնքան կարեւոր դեր մը կը խաղայ վաճառականութեան եւ առեւտրոյ այլեւայլ մեծ ու փոքր գործառնութեանց մէջ, որ աւելորդ չէ սորա մասին խօսիլ համառօտիւ :

Ինչպէս արդէն ծանօթ է ամենուն, դրամը երկու տարբեր արժողութիւն ունի : Նախ և յառաջ՝ անուանական արժեք մը այսինքն շրջաբերութեան մէջ իւր ունեցած կարեւորութիւնն : Երկրորդ՝ իրական զին մը որ է դրամին իբր մետաղ ունեցած կարեւորութիւնն, ինչպէս որ ամեն մետաղ (երկաթ, արծաթ, ոսկի, եւն.) ունի իբր մետաղ իւր յատուկ զինն :

Ամենալաւ դրամն այն է միայն, որոյ անուանական արժեքն և իրական զինն միևնոյնն են : Օրինակով մը բացատրեմ. 40 փարանոց դրամ մը եթէ հրապարակին վրայ առ նուազն 40 փարայի իրական զին ունի իբր մետաղ, կանուանուի տնտեսագիտորէն շաւ դրամ : Հակառակ պարագային մէջ այսինքն երբ իւր իրական զինը նուազ է քան իւր ունեցած անուանական արժեքն (40 փարայ) կանուանուի տնտե-

սագիտաց լեզուաւ գեշ դրամ:

Արդ՝ Անգղիացին Կրէշէմ յերեւան հանած է օրէնքն որ կը կրէ իւր անուներ, թէ հրապարակի մը վրայէն, ուր երկու տեսակ դրամ կը գտնուին, լաւ տեսակն երթալով կանհետանայ եւ կը մնայ միայն գէշ դրամն, կամ թէ գեշ դրամը կը վանե՞զ զաւն:

Այս օրէնքն նախ եւ յառաջ զարմանալի, նոյն իսկ անհաւատալի կերելի, քանզի ամէն տեսակ ապրանք, ամէն տեսակ վաճառք այն ատեն միայն կընդհանրանան երբ ժողովուրդը կը համոզուի նոցա լաւութեանը: Ի՞նչպէս ուրեմն կարելի է որ դրամը անհետանայ երբ իւր լաւութեանը վրայ ո եւ է տարակոյս չկայ: Առ այս պէտք է անմիջապէս պատասխանել թէ դրամը՝ ապրանքէ, վաճառքէ սա զլխաւոր տարբերութիւնն ունի որ՝ մինչ այս վերջինք կը ծառայեն սննդեան, հագուտի, բնակութեան եւայլն, առաջինն ընդհակառակը պարզ գործիք մ'է փոխանակութեան, որով դիւրին է ըմբռնել թէ՛ աւելի ապրանքի լաւութեան մասին հարկ ըլլայ խտապահանջ լինել քան դրամի լաւութեան, նա մանաւանդ երբ դրամն լաւ կամ գէշ պիտի մատուցանէ իւր յատուկ ծառայութիւնն ըստ իւր անուանական արժէքին:

Բայց այս չբացատրեք ամբողջովին Կրէշէմի օրէնքն: Սորա պատճառներն երեք են մասնաւորապէս.

Ա. Դրամապահութիւնն,

Բ. Օտար երկիր դրամ զրկելն,

Գ. Իբր մետաղ վաճառումն:

Ա. Դրամապահութիւն: — Երբ կը փափաքուի պահել դրամն արկղի մէջ, յայտնի է թէ աւելի հակամէտ կըլլայ մարդ պահել այնպիսի դրամ մը զոր կարելի ըլլայ ի հարկին կշիռով ծախե-

լով ձեռք բերել զոնէ իւր անուանական արժէքն: Դրամապահին համար լաւ դրամ պահելն աւելի ապահովութիւն կընծայէ քան գէշ դրամ պահելն: Այս պատճառաւ ուրեմն գէշ դրամը փոքր սա փոքր կը տիրէ հրապարակին վրայ յորմէ կանհետանայ լաւն: Դրամապահութիւնն ուրեմն առաջին պատճառ մ'է Կրէշէմի օրէնքին, թէև այժմ չունի այնքան կարեւորութիւն, քանզի անկարելի է գրեթէ գտնել որ՝ որ այս կերպ դրամապահութիւնն ի գործ դնէ:

Բ. Օտար երկիր դրամ զրկել: — Միջազգային փոխանակութեանց հաշիւները կարգադրելու պահուն, կարելի չ'է զրկել օտար երկիր դրամ մը որոյ իրական զինն աւելի փոքր է քան իւր անուանական արժէքն: Այս պարագային մէջ յայտնի է որ պէտք է անհրաժեշտ լաւ դրամ յուղարկել ձգելով որ գէշը միակ տիրէ հրապարակին վրայ: Այս երկրորդ պատճառս թէև խիստ կարեւոր տնտեսագիտին համար, բայց քիչ անգամ կը գտնէ գործադրութիւն. վասնզի, ինչպէս յայտնի է, միջազգային փոխանակութեանց մէջ, վարկը, փոխանակագիրք, դրամաւորութիւն, և այլ հաստատութիւններ և միջոցներ շատ փոքրացուցած են դրամի կարեւորութիւնն: Սակայն եւ այնպէս մանաւանդ արտաքոյ կարգի դէպքեր տեղի տուած են երբեմն մի երկրէ ուրիշն մեծ քանակութեամբ դրամ զրկելու ստիպողականութեան որ պատճառ եղած է լաւ դրամին ամենամեծ մասամբ անհետացմամբը գէշ դրամին ընդհանրանալուն:

Գ. Իբր մետաղ վաճառումն: — Երբ դրամը ունի իրական զին մը որ իւր անուանական արժէքէն աւելի բարձր

է, այն ժամանակ դրամատեսարք հալեցնելով զայն կը վաճառեն իբր մետաղ : Այս պարագայն անձանօժ չէ Կ. Պօլսեցոց, քանզի մի քանի տարիներ յառաջ, դիտուեցաւ միևնոյն ժամանակ երկու տեսակ (մէծալիք) տասն փարանոցներու ներկայութիւնն մեր հրապարակին վրայ : Ասոնցմէ մի տեսակն էր գէշ եւ միւսն լաւ որ կը պարունակէր արծաթ բաւական քանակութեամբ : Այնպէս որ այս լաւ դրամին իբր մետաղ վաճառականութիւնն շատերու համար արդիւնաւոր գործողութեանց աղբիւր մ'էր եղած :

Ահաւասիկ Կրէշէմի օրէնքն, և իւր զլխաւոր երեք պատճառները :

Ե. ՇՆՈՐՀՔԵԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՄԱՆԿԱՆՅ ՀԱՄԱՐ ՕԴ ԵՒ ՄՆՈՒՆԴ

Մանկութեան միջոցին՝ շնչառութեան գործարանը շուտ եւ զօրաւոր կը կատարէ իւր պաշտօնը, ուստի մանուկին համար՝ պէտք է օդը ստէպ նորոգուի : Բացօդեայ գիւղի մէջ բնակիլը լաւ է, բայց անոնք՝ մանաւանդ գործաւորք որք ստիպեալ են քաղաքի մէջ ապրիլ պէտք է հսկեն որ իրենց մանկան պառկելու սենեակին մէջ շատ մարդ չբնակին եւ ոչ միայն օդը այլարեւը յաճախ եւ ազատ ներս թափանցէ : Պէտք չէ մանկան անկողինը օդոյ հոսանքին մէջ զետեղել. սենեակին օդը պէտք է միշտ չափաւոր եւ մեղմ վիճակի մէջ պահել եւ բարեխառնութիւնը կարելի եղածին չափ պէտք է հաւասար ըլլայ ցերեկ եւ գիշեր : Վերջապէս պէտք է հսկել որ տղայք իրենց գլուխը եւ ձեռքերը վերմակին ներքեւ չծածկեն :

Բարեկեցիկ ընտանեաց մայրը պէտք

է ընտրէ իւր մանկան համար բաւական ընդարձակ եւ օդաւէտ սենեակ մը որ պէտք չէ շատ կարասեօք խաբանուած ըլլայ. աւելորդ է յանձնարարել թէ միշտ մաքուր պահելու է սենեակը, ուր ոչ աղտոտ շորեր եւ ոչ միզամանր թողլու է :

Ինչ որ կ'ըսենք օդոյ համար, միևնոյնը կը պատուիրեմք լուսոյ նկատմամբ. լոյսը հարկաւոր է մանկան զարգացման ինչպէս բուսոյն, եւ եթէ օդոյ ստէպ փոխուելու պակասութենէ խոզախտի (սըրաճա) կը մատնուին, լուսոյ պակասութենէ յաճախ խանձած մնան մանուկք : Իտալացի առակ մը կ'ըսէ թէ «հոն ուր լոյսը չմտնէր՝ հիւանդութիւնը կը մտնէ» :

Մօրէն բնագէտը համոզիչ փորձերով այսպէս ապացուցած է լուսոյ կենսական ազդեցութիւնը : Երկու աման կառնէ, մին թափանցիկ միւսը անթափանցիկ եւ պարզ ջուր լեցնելով երկուսին մէջ՝ թափանցիկը լուսոյ մէջ եւ անթափանցիկը մութին մէջ կը դնէ : Քիչ ժամանակէն յետոյ լոյս տեսած ամանին մէջ կենդանացեալ ջրածձիներ յերեւան կելլան, մինչդեռ ոչինչ գոյացած է մութը դրուած ամանին մէջ. իսկ եթէ երկու թափանցիկ եւ նման ամաններու մէջ դրուած ջուրը անհաւասարապէս լուսաւորեալ ըլլայ, դիւրին է ստուգել այն ատեն թէ զօրաւորագոյն լուսոյ ենթարկեալ ջրոյն մէջ գտնուած նորածին ձձիները աւելի շուտով կաճին եւ կը զարգանան : Հարկ է ըսենք նաեւ թէ մարդս ապրելու համար պէտք չունի այն ամեն կերակրոյ զորս սովոր եմք սպառել. ուստի սակաւապետութիւնը առաքինութիւն մ'է որոյ պէտք է տղայք վարժին ի մանուկ հասակէ :

Սակայն կերակրոյ քանակութիւնը պէտք է տղայոց մարմնաւոր աշխատանայ համեմատ ըլլայ, եւ ահա այսպէս բաց օդոյ մէջ՝ տղայն աւելի կու-

տէ եւ աւելի դիւրաւ կը մարսէ քան թէ երբ գոց տեղ մը փակուած ըլլայ. նմանապէս մանչ տղայ մը համեմատաբար աւելի կուտէ քան աղջիկ մը որ խաղի եւ մարզանքի նուազ հետամուտ է :

Կերակրոց քանակութիւնը կը փոփոխուի տեսակին համեմատ. բուսական կերակրոց ենթարկուած մանուկը աւելի կուտէ : Պէտք չէ կարծել սակայն թէ այս դրութիւնը կրնայ վնասել մանկան, բուսոց մեծ մասը բորակային (azoic) նիւթեր կը պարունակեն որք բաւական են մանուկ հասակի պահպանութեան. որքան տաք ըլլայ մանկան բնակած կլիմայն՝ այնքան աւելի օգտակար է այս դրութիւնը. վասն զի ընդհանրապէս ճանչցուած է թէ տաք երկիրներու մարդոց սպառած կերակրոց քանակութիւնը շատ աւելի քիչ է քան ցուրտ երկիրներու մարդոցն, եւ Արարացւոց կերակրոց եւ ըմպելեաց մասին սակաւագետութիւնը այնքան հանրածանօթ է որ աւողորդ է այս խնդրոյն վրայ երկարաբանել :

Ընդհակառակն եթէ մանուկը ցուրտ կլիմայի տակ կը բնակի եւ հետեւաբար իւր խաղալու միջոցին, մարմնաւոր բազում ձիգեր կ'ընէ, պէտք է բուսական ուտելեաց վրայ աւելցնել կենդանական սնունդ լաւ տեսակէ : Հաւեղէնը մանկական ստամոքսին յարմար է, ինչպէս նաեւ ոչխարի միսը, բայց կոփու միսը ոչ այնչափ. իսկ որսի միս, մանաւանդ համեմներ եւ թթուներ՝ մանկան կերակուրէն բոլորովին դուրս թողլու է :

Պէտք չէ բնաւ մանուկը միայն մսեղէն կերակրոց ենթարկել, այս դրութիւնը կրնայ շատ վնասակար հետեւանքներ յառաջ բերել : Միթէ չենք տեսներ ամեն օր գիւղի մէջ մեծցած տղայոց երեսաց վառվռուն եւ կենդանի գոյները որոց հակապատկերն է քաղաքին մէջ փակեալ կեանք անցընող

տղայոց տժգոյն եւ անփայլ դէմքը : Գարնան ժամանակ ծնած տղայք յայտնի առաւելութիւն մ'ունին ձմեռ եղանակ ծնած տղայոց վերայ, վասն զի անմիջապէս բաց օդոյ մէջ զանոնք պըտըտցնել կարելի է որով աւելի ոյժ եւ առողջութիւն հաւաքած կըլլան երբ կը հասնին մանկութեան երկրորդ աստիճանին : Պէտք է որ մանկանց կերակուրը առողջ եւ դիւրամարս ըլլայ որպէս զի նոցա ստամբսը շատ չյոգնի. տղայք դժուարամարսութեան դիւրաւ ենթակայ կ'ըլլան, ուստի ոչ միայն պէտք է կանոնաորեւնոցա կերակուրը, այլ հսկել որպէս զի ոկրամուլաբար եւ ագահաբար չուտեն :

Շատակերութեան ազդեցութեան ներքեւ, մարսողական խողովակը թէեւ լաւ կատարէ իւր պաշտօն՝ բայց միշտ գրգռեալ ըլլալով՝ տղայն սաստիկ ծարաւ կըզգայ, շարունակ պնդութեան ենթակայ, մորթը տաք կըլլայ եւ երակը շուտ շուտ կը զարնէ. զարմանալին այն է, եւ ծնողք պէտք է գիտնան այս կէտը, որ ոկրամուլ տղայք փոխանակ գիրնալու կը նիհարնան :

Բարեխառն կլիմայից տակ՝ խառն կերակրոց դրութիւնն է լաւագոյնը. մանուկին պէտք է ստէպ ստէպ կերակուր տալ, բայց չափահաս մանկան կերակրոց միջոցները աւելի երկար պէտք է ըլլան. լաւագոյն ըմպելին է պարզ ջուր, կամ քիչ մը գինի խառնել, իսկ զուտ գինի բնաւ տալու չէ :

ՄԱԶԵՐԸ ՆԵՐԿԵԼՈՒ ՎՆԱՍՆԵՐԸ

Արք եւ կանայք, մանաւանդ այս վերջինք, որ միշտ երիտասարդ երեւնալու փափաքով մազերնին կը ներկեն, չեն գիտեր անշուշտ թէ այդ նպատակին համար ծախուած ամեն հեղանիւթք՝ արծաթի, պղնձի եւ կապարի աղերու բաղադրութիւնք են որք թուր նաւոր նիւթեր ըլլալով շատ վնասակար

են : Այդ տեսակ գաղտնի դեղերը պատճառ կըլլան միշտ խել մը մորթի եւ այլ գործարանաց հիւանդութեան զորս բուժել անկարելի կըլլայ մինչեւ որ պատճառը չանհետանայ : Ո՞վ չէ կարգացեր ամենօրեայ լրագրաց եւ դեղարանաց մէջ կախուած այն երկար յայտարարութիւնքն որ մեծամեծ գովեստներ կը շոյալեն մազերը ներկելու համար Մատամ Ալլէնի (Mme Allen) հնարած հոչակաւոր նորոգիչ հեղանիւթին վրայ : Երկու բնագէտք առանձինն տարլուծութեան ենթարկած են այս հազուագիւթ դեղը որ կը կարծուի թէ մազերուն կուտայ իրենց նախկին եւ բնական գոյնը : Սոյն երկու բնագիտաց քննութեանց արդիւնք իրարու համաձայն են ինչպէս կերեւայ հետեւեալ ցուցակներէ :

Պ. Մասէ գտած է այս դեղին 993 մասունքներուն մէջ .

Ծծմբոյ մրուր (soufre précipité) 17 մաս
Քացախատ կապարի (acétate de

| | | |
|----------|-----|---|
| plomb) | 26 | » |
| կլիսէրին | 320 | » |
| Ջուր | 630 | » |

Պ. Վիթսթէյն գտած է 940 մասունքներու մէջ

| | | |
|----------------|------|-----|
| Ծծմբոյ մրուր | 16,8 | մաս |
| Քացախատ կապարի | 24 | » |
| կլիսէրին | 300 | » |
| Ջուր | 600 | » |

Այս նիւթերէն զատ կը գտնուի նաեւ քիչ մը կասիայի (թարչին) իւղ : Մատամ Ալլէնի հեղանիւթին գործածութիւնն ուստի վտանգէ գերծ չկրնար ըլլալ վասն զի մեծ քանակութեամբ կապարի աղ կը պարունակէ , յորմէ պէտք է զգուշանայ ամեն ոք որ իւր առաջընթեան փոյթ կը տանի :

Մ. Ա.

ԲԱՃԿՈՆՍԱԿՆ (gilet) ԱՌՈՂՋԱՊԱՆԻԿ
ՏԵՍԱԿԵՏՈՎ

Արանց հագած ներքին բաճկոնակին

առջեւի մասը բրդէ հաստը պաստառէ (խուճաշ) շինուած եւ յաճախ վատկայով պատած է , մինչդեռ կոնակը թուղթի պէս բարակ լաթով մը միայն պաշտպանուած է : Այս անտելի նորաձեւութեան պատճառն անշուշտ այն է թէ բաճկոնին վրայէն հագնուած հագուստը բաւական տաք կը պահէ կոնակը բայց հագուստին կուրծքը բաց ըլլալով հարկ է բաճկոնակն առջեւէն հաստ ըլլայ : Սակայն փորձով գիտենք թէ երբ ցուրտ կը զգանք՝ առաջին սարսուռը միշտ կըռնակէն կիմանանք . բնական է ուստի որ բաճկոնակին կոնակն եւս տաք ըլլայ : Մարդոց կուրծքը արդէն պաշտպանուած է կողերով՝ մկանքներով եւ ճարպով հինգ անգամ աւելի քան թէ կոնակը :

Տր. Հէս այս դիտողութիւններն հաղորդած է իւր բարեկամաց , որք նորա խորհրդին հետեւելով բաճկոնակին կըռնակը վատկա դնել տուին եւ շատ գոհ եղան . ամբողջ ձմեռն եւ գարունը անցուցին առանց բնաւ պաղ առնելու , եւ այս ապահովութիւն իրենց նորաձեւ բաճկոնակին կը վերադրեն :

ԻԳԱՂՂԻԱԿԱՆԷ

ՆՈՐԱՍԻՐՈՒԹԻՒՆ (ՄՕՏԱ)

Ընդհանրապէս կըսեն թէ նորասիրութեան վերաբերեալ իրերը կանայք աւելի լաւ կը հասկընան : Կան այնպիսի կանայք որ նախամեծար կը համարին աշխարհիս վրայ չապրիլ քան թէ մօտան անցած գլխարկ կամ զգեստ մը հագնիլ :

Շատ մը մարդոց կործանման պատճառը բուն իսկ իրենց կինը եղած է : Տիկինը զնդասեղի պէտք ունի , թէպետ զնդասեղը չնչին իրմ'է սակայն զնդասեղի համար վատնուած զուամաններն ահագին են :

Հին ժամանակները կանայք եկեղե-

ցի երթալու համար բամպակէ կամ բրդէ զգեստով մի կը բաւականանային, մինչդեռ հիմա վայելուչ տիկնայք ամենահարուստ զարդերով պննեալ շքեղ պանծանքներ ցոյց տալու համար միայն կերթան աղօթել . թողլով պարզութիւնը որ մեր նախահարց երջանկութիւնն եղած էր , այսօր շատեր ամենաձաղորելի անտեղութեանց զոհուած են :

Սակայն միայն կանայք չեն որ նորասիրութեան կը հետեւին , Պ. տը Մօլինարի կըսէր օր մը թէ , « Նորասիրութիւնը կանանց արբեցութիւնն է . » կրնար աւելցնել նստել թէ , « Մարդոց երկրորդ արբեցութիւնն է : »

Քանիներ կը կործանին ճանապարհորդելով , կամ ակումբներու մէջ էքարթէ եւ պարբարա խաղալով . վասն զի այնպէս կը պահանջէ նորասիրութիւնը եւ այսպիսի զեխ մոլութեանց հետեւողներն բարի ճաշակի տէր կը համարուին :

Մեծ կամ պզտիկ , հարուստ կամ աղքատ , կալուածատէր կամ գործաւոր նորասիրութեան կուտան ինքզինքնին հակառակ իրենց դէմ յառաջ բերուած լաւագոյն փաստերու :

Հարուստները կը մրցին միմեանց հետ ամենագեղեցիկ ձիեր ունենալով մասին . մէկը գեղեցիկ կառք մը ունի , բայց իւր դրացւոյնը աւելի շքեղ է : ուստի չուզելով պզտիկ մնալ աւելի փառաւոր մը կը գնէ :

« Նորասիրութիւն » բառը տարբեր իրերու կը յատկանայ զոր օրինակ հագուստներու , ճարտարապետութեան , ապրելու եղանակի , սեղանի , ծառաներու եւայլն և ինչպէս կըսէ Լաֆօնթէն ,

Ամեն գեղջուկ կամի կանգնել շքեղ պալատ

Ամեն փոքրիկ իշխան ունի դեսպաններ շատ
Եւ ամեն կոմս կամի պահել մանկաւիկներ .

Նորասիրութիւնը այսպէս կը պահանջէ :

Գործաւորն ու պաշտօնեայն զինտուն կը յանախեն , ցոյցի բաղձանքով վայելուչ զգեստներ կը հագնին , տուններ կը շինեն որոնց կանոնաւորութիւնը արտաքին զարդարանաց միայն զոհուած է , ամբողջ մէկ շաբաթուան թոշակին մրցմանց մէջ կը ծախսեն , չունեցած մէկ վիճակին ցուցնելու եւ հարուստներու ընթացքին համակերպելու համար՝ պարահանդէսներու մէջ շամբանեայ խմելով ստակին կը վատնեն :

Աշխարհ՝ ազնուական երեւնալու սարսափելի կատաղութեան մը որս եղած է :

Ամենէն աւելի ճգնին արտաքին երեւոյթները պահել մինչեւ անգամ ապօրէն միջոցներու դիմելով . եթէ որ հարուստ չէ պէտք է այնպէս երեւնայ : Չունին քաջասրտութիւն քայլ առ քայլ եւ համբերութեամբ յառաջանալու ընկերային այն վիճակին մէջ ուր Աստուած դրած է զիրենք , կուզեն անպատճառ ապրիլ հանգիստ եւ ճոխ վիճակի մէջ յորում լաւ կը համարին գտնուիլ . թէպէտ անզգայ կամ ծաղրելի լինին և ամեն ինչ կը զոհեն ունայն փառասիրութեան այն խաբուսիկ աշխարհին որուն մի մասն կազմել կուզեն յամառաբար :

Գուցէ այս ըսածնիս քիչ մը խիստ թուի մեր ընթերցողաց ոմանց , որոնց զգաստութիւնը պահպանել կուզեմք :

Ձեղխութիւն եւ յիմար ծախքերը սելով կիմանամք այնպիսի ծախքեր որոնք պէտք չեն կենաց պահպանու-

Սեան եւ որոնք անհրաժեշտ չեն ունեցած իւր դիրքին պաշտպանութեան:

Ծախքերը շալլ կը համարուին երբ անձերէ և պարագայներէ կախում ունենան:

Ծախքով և զեղխութեամբ հարուստ նկատուելու ծարաւը բազում հարստութիւններ վտանգի ենթարկած, շատերու ապագայն խորտակած և մեծամեծ վնասներ պատճառած է: Փամանակ է ուրեմն որ այս ընթացքը վերջ մը ունենայ:

Այս նպատակաւ պէտք է մեր աղջկանց իրենց սեռին յատուկ հանգամանքները մշակել, պատրաստելով զանոնք ամուսնական, մայրական և տան խնամակալութեան եռապատիկ պարտականութեանց գործադրութեանը, այս եղանակաւ միայն կարելի է անհետացնել հսկա-ամուսնական այն ընկերութիւնը որ օր ըստ օրէ ծաւալում զրտնելու վրայ է:

Ներկայ դարուս մէջ հարիւր օրիորդ գիտեն դաշնակ զարնել, սովրած են վարժարանը զանազանել տունկերու ընտանիքը, ուսած են մարդակազմութիւն, աստեղագիտութիւն, բնական գիտութիւնը և այլն փոխանակ մէկ օրիորդի որ կարող լինի խմորել հացը կամ եփել համեղ խորոված մի:

Տան տիրունի լինելու զազափարը շատ քիչ անգամ կը ներկայանայ իրենց մտքին և կամ երբէք չի ներկայանար: Յիրաւի կը խորհին ամուսնութեան վրայ բայց կը մոռնան թէ ամուսնութիւն և տան կառավարութիւն անբաժանելի են:

Այս է ահա պտտճառը որ շատ տիկնայք իրենց տան ներքին հոգը եւ նոյն իսկ իրենց փոքր զաւակաց հսկողութիւնը ու դաստիարակութիւնը ծառայներու յանձնած են:

Որչափ բարի գործաւորներ ամեն երեկոյ զինետանց մէջ կը յապաղին, կորսնցնելով հոն իրենց առողջութիւնը և ծախսելով իրենց ընտանեաց ապրուստին յատկացեալ դրամը, իրենց միտքը զբաղեցնելու կամ վաղանցիկ հանգիստ մը փնտռելու համար զոր չեն գտներ երբ տուն վերադառնան ուր ամեն բան աղտոտ և խառնակ վիճակի մէջ է և ուր անհնազանդ տղայք կուլան, կը պոռան և անտանելի ճիչեր կարճակեն, վասնզի մայրը չէ կրցած զանոնք դաստիարակել եւ հլուծեան վարժեցնել: Փոխանակ տան պէտքերը հոգալով ամուսնոյն վերադարձին սպասելու պատրաստելով նմա սնուցիչ եւ զօրացուցիչ կերակուր մը, նա այցելութեան կերթայ դրացունեաց՝ թաղին մէջ պատահածները հասկնալու եւ իւր անվերջանալի շաղակրատանքը ամեն կողմ տարածելու համար:

Կնոջ ազդեցութիւնը մեծ է, կինն է որ կը ներշնչէ ընտանեկան գաղափարը, աշխատութեան և առաքինութեան սէրը: Կինն է որ կը մղէ ժողովուրդը բարուց ապականութեան եւ մոլութեանց զիտութեան մէջ և կը գահավիժէ զնա յոռութեան մէջ:

Հաստատուած է, կրսէ Ֆէնըլոն, թէ շատ աւելի չարեաց պատճառ կը լինի յոռի դաստիարակութիւնը կանանց թէ մարդկանց, որովհետեւ մարդոց անկարգութիւնք շատ անգամ յառաջ կուգան իրենց մօրմէն ընդունած յոռի դաստիարակութենէ և այլ կանանց ներշնչած կրքերէ:

Կինն է այն կապը որ կը միացնէ ընտանեաց անդամները և կնոջ վրայ կը կայանայ ընտանեկան կատարեալ երջանկութիւնը:

ՀԱՒԱՔԱՇՈՅ ԳԵՂԵՑԻԿ ԽՕՍՔԵՐՈՒ

— Միայն գովելի մարդկանց գովասանքը փափաքելի է :

— Խելքը առողջութեան նման է, ունեցողը չ'զգար :

— Գրքերու լաւագոյնն աշխարհն է :

— Ներկայ դժբաղդութիւնը միշտ ամենէն սոսկալին կը թուի :

— Աղջկան մը պարտաւորութիւնն է հնազանդիլ :

— Երկու բան միայն կրնան կեանքը երջանիկ ընել . փափաքներու չափաւորութիւն եւ հարստութեան լաւ գործածում :

— Երջանկութիւնն կը թուի թէ՛ աշխարհիս վրայէն անցնելու իրաւունք ունի, բայց ներեալ չ'է իրեն հոն մնալ :

— Երջանկութեան գաղտնիքն է մոռնալ չ'ունեցածն եւ կորսնցուցածն, ունեցածն վայելել կարենալու համար :

— Բարիք մը կորսուելէն վերջը աւելի զգալի կըլլայ :

— Կենաց մէջ միակ մնայուն բանն է յիշատակը :

— Քարը դանակը կը սրէ, բայց չը կտրեր զայն :

— Ազգի մը անհրաժեշտ է իւր անցելոյն մշակումն :

— Մարդս բարիք ընելով բարի կըլլայ :

— Ծանրաբարոյութիւնը մարմնոյ մէկ գաղտնիքն է, որ մտաց պակասութիւններն ծածկելու կը ծառայէ :

— Գիտէք ինչու ոչ ոք իւր պակասութիւնները չը խոստովանիր. որովհետեւ անոնցմէ բաժնուելու կարող չ'է :

— Գեղեցիկ բնութիւնը հանճարէն եւ հազուագիւտ տաղանդէն լաւագոյն է :

— Յաճախ վիրաւորողը կը ներէ, բայց վիրաւորիչը երբէք :

— Փոխ տրուած քիչ մը ստակ մարդ մը մեզի երախտագէտ կ'ընէ, իսկ շատը մեզի թշնամի մը կը շահեցնէ :

— Բարեկիրթ մարդը իւր մտիկ ընելու ձեւէն կը ճանչցուի :

— Կրօնքին բարոյականը մարդկային բարոյականին կատարելագործումն է :

— Կրօնքին զլխաւոր զօրութիւնը մարդկանց անոր հաւատալն է, իսկ աշխարհային օրինաց զօրութիւնը մարդկանց անոնցմէ երկնչիլն է :

— Եկեղեցին միակ վայրն է ուր մարդ չ'սպասեր այլ միշտ կը գտնէ փրկութիւնը :

— Ինքզինքը սիրցնելու համար, պէտք է մեզ մտիկ ընողին հաճելի եղած բաներուն վրայ խօսիլ :

— Մարդս իւր քաջութիւնը վտանգին ամենէն մօտ եղած ժամանակ պէտք է ցոյց տայ :

— Կարելի չ'է որ մարդ վստահ լինի իւր քաջութեան վրայ, եթէ երբէք վտանգի մէջ գտնուած չ'է :

— Յետը կը փայլի երբ արեւը ծագէ :

— Գիտուն մարդուն մէկ օրը տոգէտ մարդուն ամբողջ կեանքէն աւելի տարածութիւն ունի :

— Աշխարհիս մէջ չիկայ այնքան դժուար բան մը, որքան մեծ անուն մը շահելու տքնութիւնը, կեանքը կը վերջանայ եւ մարդ տակաւին հազիւ կարող եղած է իւր գործն 'ի զլուխ հանելու :

— Մարդ մ'այն ատեն արդար է, երբ իւր ամեն գործերը հասարակաց օգտին կը ծառայեն :

— Վշտաց ամենէն դառն է կ'ըսէ Հերոտոտոս, իմաստուն գաղափարներ ունենալ եւ զանոնք գործադրել չկարենալն :

— Ճշմարտութիւնն ստուծեան վրայ կը լողայ, որպէս իւրը ջուրին վրայ :

— Այն մարդն որ չ'է կարող իւր տունը նստիլ, ճանճրացող մարդ մ'է եւ հետեւարար ճանճրացնող :

— Դեողոս վերցոց մարդիկն ի խաչ հանելու պատիժը, ի պատիւ իւր Աստուծոյն որ կրած էր զայն :

— Մարդկութիւնը՝ կ'ըսէ Բասկալ, մարդ մ'է որ չ'մեռնիր եւ միշտ կը կատարելագործուի :

— Որքան կ'օգուտի մարդ երբ իւրաց ճշմարիտ արժանիքը զիտնայ :

— Վայրկենական մտածմունք յանկարծական լուսավառութիւնք են՝ որ կը մարին անշուշտ, երբ անոնց լոյսն չը հաստատուի գրով :

— Միջին կարգի տաղանդով մարդը շատ բան կրնայ ընել՝ եթէ անոր կցէ յարատեւ աշխատութիւն :

— Մեր ամբողջ արժանաւորութիւնը մտածման մէջ կայացած է, ջանանք ուրեմն լաւ մտածել, այս է բարոյականութեան սկզբունքը :

— Երբ բարիք ընես՝ զրէ աւագի վրայ. երբ բարիք ստանաս՝ զրէ մարմարի վրայ :

Տ. ԶՊՊԱՆԵԱՆ

Գ Ի Տ Ա Կ Ա Ն

ԾԻԱԽՈՍԻ ԾԻՈՅՆ ԲԱՂԱԴՐՈՒԹԻՒՆԸ

Խտացուցիչ գործիքով փորձ եղած և ստուգուած է թէ 100 կրամ սպառեալ ծխախոտին ծուխը՝ 20-25 կրամ հեղանիւթ կ'արտադրէ որ կը պարունակէ հետեւեալ թունաւոր տարրերը :

1. Նիկոտինը՝ ոչ միայն ծխախոտին այլ նաև նորա ծխոյն մէջ կը գտնուի, հետեւաբար ծխախոտը վառելով՝ նո-

րա պարունակած նիկոտինը բնաջինջ չըլլար. 100 կրամ վառած ծխախոտը 550 հազարերորդակրամ նիկոտին կարտադրէ. ուստի ինչպէս ի վերջոյ կը տեսնուի, ծխախոտին ամենէն շատ քանակութեամբ պարունակած տարրն է նիկոտինը :

2. Ծխախոտին մէջ գտնուած ամօնիաքին քանակութիւնը գրեթէ նիկոտինին կը հաւասարի. 100 կրամ վառած ծխախոտը 490 հազարերորդակրամ ամօնիաք կուտայ :

3. Բնածխոյ թունածնատը (oxyde de carbone) թունաւոր կազ մ'է յորմէ 8 խորանարդ լիտր կարտադրի 100 կրամ ծխախոտէ :

4. Ծխախոտի միւլետոյն քանակութիւնը կարտադրէ 3-4 հազարերորդակրամ կապուտակաջրային թըծու (acide cyanhydrique), բայց այս քանակութիւնը կը զանազանի ծխախոտին տեսակին համեմատ, ինչպէս է արեւելեան ծխախոտը որ մինչեւ 7-8 հազարերորդակրամ կը պարունակէ վերոյգրեալ թըծունէն :

5. Կոլլոդին (collodine) կոչուած տարրն նիկոտինի պէս թունաւոր է բայց այս վերջնոյն անսխորժ հոտը չունի: Անկարելի եղած է մինչեւ ցարդ կոլլոդինը զատելով ուրիշ նիւթերէ զուտ ձեռք բերել զայն որով անհնար է ճշդել նորա քանակութեան չափը ծրխախոտին մէջ :

Ծխախոտին ծուխը կը պարունակէ նաեւ ուրիշ վնասակար նիւթեր որոնք ծանօթ և չափուած են, ինչպէս բնածխային թըծու, խայճղանի ոզիք (քաթրան ըուհու) և այլն բայց շատ փոքր քանակութեամբ կը գտնուին և առողջութեան վրայ ազդեցութիւն չունին :

Արդ տարրաբանական բաղադրու-

Թիւնները թուելէ յետոյ, ծխախոտին պարունակած թունաւոր նիւթոց հետեւանքները ևս քննեմք :

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹԻՒՆՔ

Ծխախոտին ծուխը. — Եթէ գորտ մ'առնուեմք և ծխախոտի ծխով լեցուն տուփի մը մէջ փակեմք, կը տեսնեմք որ ի սկզբան նա սաստիկ կը տատանի, յաճախ բերանը կը բանայ և երկար շունչ կառնու: Բայց շուտով շարժումներն կը դադրին, շնչառութիւնը կը նուազի և կը սկսի դողալ որուն կը յաջորդէ անդամալուծութիւն և վերջապէս եթէ փորձը երկարի՝ անասունը կը մեռնի 15-40 վայրկեան միջոցի մէջ ըստ թանձրութեան ծխոյն աւելի կամ նուազ :

Եթէ ճագարի մը վրայ կրկնեմք սոյն փորձը, նա ևս կը սկսի շարժիլ և ցատկել, յաճախ քիթը կը բերէ և ինքը զինքը կը թքուտէ. շնչառութիւնը կաճապարի և սրտին բաբախումները կը սաստկանան. աղիքն և որովայնն կը պարպուին. մարմնոյն ամեն անդամք կը դողդոջեն, աչքին բիբը կընդլայնի, յետոյ սարսուռ, կարկամութիւն և անդամալուծութիւն տեղի կունենան և հուսկ ուրեմն մահու կը մասնուի 15-40 վայրկեանի մէջ:

Իսկ եթէ փորձը փոխանակ մինչեւ վերջին աստիճանը մղելու՝ կենդանին բաց օդոյ մէջ դրուի այն պահուն յորում ցնցմունք դադրելով անդամալուծութիւնն սկիզբ կառնու, անասունը մի քանի ժամէն յետոյ իւր առողջութիւնը կը վերստանայ:

Թէ որ ծխախոտին հիւթէն որ ծրխափողին մէջ կը հաւաքուի՝ երկու կամիլ ճագարին կամ մի կամիլ գորտին մարմնոյն վրայ դրուի՝ մորթը սը-

կըրթելէն յետոյ, և կամ եթէ խտացեալ ծուխը նոցա բերանին մէջ ուղղուի, վերոյգրեալ նշանները յերեւան կելլան բայց աւելի արագութեամբ և սաստկութեամբ:

Նիկոտին. — Փոխանակ ծխախոտին հիւթը առնելու, թէ որ զուտ նիկոտին գործածեմք, մկանքներու զրգռութիւն և յետոյ կարկամութիւն տեղի կ'ունենան, շնչերակաց խողովակները կը նեղնան, որովայնը կը պարպուի և այս տխուր տեսիլը՝ փորձի ենթարկեալ անասնոյն մահուամբ կը վերջանայ:

Նիկոտինը ոչ այնքան ահաւոր է օդոյ բարեխառն վիճակի մէջ, բայց երբ զայն տաքցնեմք, նորա ցնդեալ գոլորշիներն սաստիկ թունաւոր են, որք եթէ անուշադրութեամբ մէկ կամ երկու անգամ շնչուին, սրտի նեղութիւն, երկարատեւ բաբախումներ, զլխու պտոյտ և մարելիք կը պատճառեն անմիջապէս :

Կապուտակաջրային թրու. — Այս թթուն որ ռամկորէն բրուսիական թթու կըսուի, շոգւոյ վերածեալ՝ եթէ անուշադրութեամբ կամ փորձի համար շընչուի, բաբախումներ, նողկանք, զլխու ցաւ, թմբութիւն և նուաղումն կը պատճառէ, մէկ խօսքով այն ամեն նեղութիւններ գորս կը զգայ երբ սովորութիւն չունեցող մէկը զօրաւոր սիհար մը ծխէ: Եթէ այս թոյնին մէկ կամիլ շան մը լեզուին վրայ դրուի, անասունը կայծակնահար կը մեռնի:

Բնածխոյ թրուածնաւ. — Այս թթուն շատ ազդու թոյն մ'է. Տր. Կրէհան, ուսուցիչ բնական պատմութեան Թանգարանի, մեծ քանակութեամբ ծխախոտի ծուխ շնչել տալով շանց, ստուգած է տարլուծութեամբ նոցա արեան մէջ բնածխոյ թթուածնատի գոյութիւնն.

եթէ շուն մը փակուի այնպիսի տեղ մը ուր օդոյ հարիւրերրորդ մասը սոյն թծուէն բաղկացեալ է, անասունը կը մեռնի քսան վայրկեանի մէջ :

Կոչողիւն. — Կոչողինը կծու հոտով ասարը մ'է որ չլուծուիր ջրոյ մէջ. թէ որ մէկ քառորդ կաթիլ տասը կաթիլ ջրոյ հետ խտունելով՝ շիրիկկաշով գորտին մսին մէջ մուծուի, նախ սաստիկ շարժումներ, յետոյ թմբուծիւն, անդամալուծութիւն և տասը վայրկեանի մէջ մահ կը պատճառէ :

Վերոյգրեալ քիմիական և բնագիտական հետազոտութիւններէ կրնամք առանց սխալելու եզրակացնել թէ,

1. Ծխախոտը առողջութեան օգտակար ո և է սկզբունք կամ տարր մը չը պարունակէր :

2. Ծխախոտի ծուխը չը պարունակէր ո և է սկզբունք կամ տարր մը որ առողջութեան վնասակար չըլլայ : Ուստի կը հետեւեցնենք թէ ծխախոտի գործածութիւնը հակառողջապահիկ և ամենէն յիմար սովորութիւնն է որոյ դժբաղդաբար ենթակայ և գերի եղած է ժողովրդեան մեծ մասը . այսպէս ահա կարդարանայ այն առածը թէ, « մարդս չը մեռնիր այլ ինքզինքը կը սպաննէ : »

Մ. Ա.

Կ Ի Թ Ա Կ Ա Ն

ՏՂԱՅՈՑ ԶԱՍ ԶԵՈՒԲԻ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԻՆԸ

Վիէննայի աղջկանց վարժապետանոցի վարժութեան յատկացեալ դպրոցին մէջ շատ տարիներէ ի վեր մասնաւոր ուղղորութիւն կըլլայ տղայոց ձախ ձեռքի գործածութեան մասին : Նախակըթարանի առաջին տարուան մէջ այն-

պիսի ձեռագործեր կը դրուին տղոց որ նոքա կատիպուին երկու ձեռքերնին միօրինակ գործածել. եւ այս մարզանքը դպրոցական երկրորդ տարւոյն մէջ ալ կը շարունակուի ուրիշ ձեռքով : Զախ ձեռքի գործածութիւնը բնաւ դժուարութիւն չի պատճառեր տղայոց, քան զի ի սկզբան իրենց համար տարբերութիւն չըներ որ եւ է ձեռքի գործածութիւնը . վերջերն է միայն որ տղայք անյարմարութիւն կզգան ձախ ձեռքը դիւրութեամբ գործածելու, եւ այս ալ բնականէն չէ այլ յետոյ իրենց սովորութիւն ընելէն : Վերոյիշեալ դըպրոցական մարզանքը ոչ թէ միայն ձախ ձեռքի գործածութեան այլ կը ծառայէ նաեւ բառնալու տղայոց միշտ դէպի մէկ կողմ ծռելու սովորութիւնը, որ հետեւանք է միօրինակ աջ ձեռքի գործածութեան :

ԳԵՐՄԱՆԵՐԵՆԷ

Գ Ի Ի Ղ Ա Տ Ն Տ Ե Ս Ա Կ Ա Ն

ՅՈՒՆՎԱՐ ԱՄՍՈՑ ՄԷՋ ՊՍՐՏԻՉՊՍԵԱԿԱՆ ԿԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՒԹ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆԻՆԸ

Պշոյց պարսեգ. — Եթէ եղանակը շատ ցուրտ չէ, այս ամսոյս վերջերը կարելի է խնձորի եւ տանձի ծառերը յօտել (պուտամաք) այսինքն աւելորդ ձիւղերը կտրել, բայց ոչ ծիրանի եւ դեղձի ծառոցն :

Թէ որ գետինը սառ կապած չէ, կարելի է նաեւ շարունակել պտղատու ծառոց տնկարկութիւնը եւ կամ սառը հալելէն վերջը սոյն գործողութեան վերսկսիլ :

Բանջարեղիկաց պարսեգ. — Յունվար ամիսը հանգստեան ամիսն է բանջարեղինաց պարտիզին համար . գործելու բնաւ բան մը չկայ . բայց միայն կարելի է ցանել փոքր բողիեր (թուրփ) եւ սաշաղա կրկին խաւի ներքեւ :

Զուարճութեան պարսեգ. — Նմանա-

պէս այս ամսոյս ծաղկանց պարտիզին մէջ գործելու բան մը չկայ . բայց ջերմանոցը եւ ածուք, (թարլա) պարտիզպանին ամենամեծ ուշադրութեան կարօտ են . պէտք է օգ տալ ջերմանոցներու ամեն անգամ որ կարելի է ընել զայն . մաքրութեան խնամքներն անպակաս ըլլալու են, փրցներով տունկերու չորցած տերեւներն . եթէ տունկերուն վրայ լուիճներ (ֆիտան պիթի) սկսին յերեւան գալ, պէտք է զանոնք ծխել (թիւթսիւլէմէք) . ոռոգումներն ալ պէտք է շատ չափաւոր ըլլան :

Մ. Ա.



Տ Ն Տ Ե Ս Ա Կ Ա Ն

ԹԹՈՒՒՄ ԿԱՐԱԳԻ ՀԱՄԱՐ ԶՆՁԵԼ

Իւրաքանչիւր քիւօ կարագի համար 25 կամ 50 կաթիլ chlorure de chaux liquide պարունակող ջուրի մէջ ծեծելու է կարագը եւ այս գործողութիւնը բաւական ժամանակ շարունակելէ յետոյ պէտք է թողուլ որ հանդարտի . վերջը զուտ եւ պաղ ջրոյ մէջ դնելով կրկին լաւ մը ծեծելու է եւ վերջապէս կարագը լաթի մէջ դնելով քամելու է :

ՓԱՅՏԵՂԷՆ ԿԱՐԱՍԵԱՅ ՈՐԴԵՐՆ ԶՆՁԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Դեղին մեղրամոմ (cire jaune) 100 մաս
 վենետկոյ բեւեկնի խէժ 20 »
 ֆենական թթու (acide phenique) 1 »

Այս ամենը տաքցընելով իրար խառնելէ յետոյ փամպակի կամ լաթի կտորով մը ուժգնապէս քսել կարասւոյն, որդերը ասիտ ֆէնիքի շոգիէն կոչնչանան եւ նոցա ծակերն ալ մեղրամոմի միջոցաւ գոցուելով գեղեցիկ փայլունութիւն մը կը վերստանան . եթէ կարասին մթագոյն է կրնայ յաւելցուիլ այս բաղադրութեան քիչ մը terre de Sienne կամ սեւ մուր :

ՊՂԻՆՁ ԵՒ ԱՐՈՅՐ ԱՄԱՆՆԵՐԸ ՄԱԳՐԵԼ

Կէս քաչ քացալոի մէջ խառնէ ապուրի դգալ մը աղ եւ լեցուն դգալ մ'ալ ալիւր, մաքրելիք ամաններդ անոր մէջ թեթեւ մը լուալէ յետոյ սօսա խառնուած տաք ջուրի մէջ լաւ մը լուա եւ աղէկ ջորցուր՝ այնպէս որ բնաւ քացալի արատ կամ խոնաւութիւն չի մնայ, եւ եթէ ամաններուն վրայ հինցած արատներ կան այն ատեն քիչ մ'ալ բարակ աւազով շիէ : Այս կերպով պղինձ թէ արոյր ամանները նորի պէս կըլլան եւ շաքաթներով փայլը չեն կորսնցներ :

ԳԵՐՄԱՆԵՐԷՆԷ

ԵՐԿԱԹԻ ՎՐԱՅԷ ԺԱՆԳԸ ՀԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Պէտք է խառնել՝ բեւեկնի իւղ (թիւթսիւթին ետղը) եւ հալած մեղրամոմ հաւասար չափով եւ լաթ մը մէջը թըրջելով քսել՝ ժանգոտած երկաթին կամ պողպատին վրայ եւ շիւել մինչեւ որ քիչ մը փայլունութիւն ստանայ :

ԱՄԱՆՆԵՐԸ ԼՈՒԱԼ ՃԱԲՈՆԱԿԱՆ ԿԵՐՊՈՎ

Յայտնի է թէ ամանները լուալը տիկնանց տաղտկալի բան մ'է, քանզի կը կարծրացնէ եւ աղտոտ գոյն մը կուտայ ձեւուըններուն : Ասոր առաջըն առնելու համար ճարտնջիք պարզ գործիք մ'ունին որ ամեն տան տիկին կրնայ իրեն համար պատրաստել : Գրեթէ մէկ սանթիմէթր լայնքով հին քուրջի կտորներ միօրինակ մեծութեամբ փայտէ կոթի մը ծայրը կը կապեն դերձանով, որ այսպէս ներկի վրձինի մը ձեւ կառնու եւ իրենց ձեւքին տեղ այս վրձինը կը գործածեն տաք ջուրին մէջ ամանները մաքրելու համար :

ԳԵՐՄԱՆԵՐԷՆԷ

ԻՒՂԻ ԲԻԾԸ ՀԱՆԵԼ ԹՈՒՂԹԻ ՎՐԱՅԷ

Քիչ մը պեկզին լեցուր թուղթի ա-
րատաւոր մասին վրայ եւ երբ թուղթը
զայն ծծէ տաշած կաւիճ ցանէ վրան .
վայրկեանէ մը յետոյ թօթվէ փոշին
եւ արատը կորսուած պիտի ըլլայ :

ԽՈՆԱԻ ՊԱՏԵՐՈՒ ԴԱՐՄԱՆ

Պատերու խոնաւութենէ պահպան-
ուելու համար նոր եզանակ մը ցոյց
կուտանք որուն ապահովութեան տա-
րակոյս չունինք :

Տապակի (թավա) մը մէջ հալեցուր
դեղին մեղրամոմ 200 կրամ եւ թիրե-
մենթին 4 քիլոկրամ . այս բաղադրու-
թիւնը մաղմաղ կրակի վրայ տաք պա-
հելով, կրակակալի մը մէջ վառ կրակ
լից որով խոնաւ պատին մակերեւու-
թին մի մասը լաւ մը տաքցուր , եւ այս
տաքցած մասին վրայ խոշոր վրձինով
մը վերոյգրեալ բաղադրութիւնը ծեփէ
այնպէս որ մինչեւ մէկ սանթիմէթրո
ներս թափանցէ :

Յետոյ շարունակէ պատին միւս ամեն
մասերը դիտելով միշտ որ բաղադրու-
թիւնը դրսի երեսը չմնայ : Այնուհե-
տեւ կրնաս առանց երկիւղի պատը
ներկել կամ վրան թուղթ փակցնել :

ԾԱՌՈՒՂԻՆԵՐՈՒ ՄԷՋ ԲՈՒՍԱԾ
ԽՈՏԵՐԸ ԶՆՁԵԼ

Երկաթէ կաթասյի մը մէջ լից 30
լիտրա մոխրաջուր , 1 քիլո ծծմբի փոշի
եւ 3 քիլո կիր , զորս եռացնելով շա-
րունակ խառնէ . յետոյ կրկին քանա-
կութեամբ ջուր աւելցուր եւ ոռոգէ
այս բաղադրութեամբ պարտիզին ծա-
ռուղիները եւ այն տեղերը ուր չես
կամիր որ վայրենի խոտեր բուսնին՝ ո-
րոց ջնջու մը այս կերպով կրնայ տեւել
երկար ժամանակ :

ՅՐՏԷՆ ԽԱԾՈՒԱԾԻ ԷԼԱՄԱՐ ՄԱՏԻՏ

Այս մատիտներուն գործածութիւնը
չատ դիւրին է զոր բաւական է օրը
մէկ կամ երկու անգամ քսել մարմնոյ
այն տեղերուն վրայ որ ցրտէն խած-
ուած են :

| | |
|-------------------------------|--------|
| Ահաւասիկ նոցա բաղադրութիւնը . | |
| Քարուր (քեաֆիրի) | 3 կրամ |
| իօս | 10 » |
| Չէթ | 200 » |
| Փարաֆին | 90 » |

Այլոյ բաւական քանակութեամբ .
պէտք է քարուրը հալեցնել ձէթին
մէջ , իսկ իօսը այլոյ մէջ այս վերջինը
կարելի եղածին չափ ամենափոքր քա-
նակութեամբ . յետոյ փարաֆինն ալ
հալեցնելով միւս երկու բաղադրու-
թեանց հետ խառնելու եւ մատիտի ձե-
ւով կաղապարներու մէջ թափելու է :

Այս բաղադրութեան կարելի է ա-
ւելի կամ նուազ կարծրութիւն տալ
ձէթը շատ կամ քիչ դնելով :

ԲՈՒՍՈՅ ՍԿՋԲՆԱՏԵՂԻՆ

Այլ եւ այլ բոյսերը որ այժմ աշխար-
հիս ամեն երկիրներու մէջ տարածուած
են , ընդհանրապէս ամեն տեղ միան-
գամայն աճած չեն : Շատերը ի սկզբան
յատուկ գաւառի մը մէջ գտնուէին եւ
յետոյ փոխադրուելով երկրիս ամեն կող-
մերը ծաւալեր են : Այսպէս ահա ոլոռն
Եգիպտոսէն բերուած է , կարօսը (քէրէ-
վիզ) Գերմանիայէն եւ շաքանակի ծառը
Իտալիայէն . սոխը նոյնպէս Եգիպտոսէն
ծխախոտը եւ սոճի (չամ) Ափրիկայէն .
եկած է , լիմօնը Յունաստանէն ծագած
է , գարին Ափրիկոյ հիւսիսային կողմէն
եւ հաճարը (չավտար) Սիպրիայէն , Սաշ-
խաշը Արեւելքէն , թթենին Պարսկաս-
տանէն եւ մախտանօսը Սարտենիայէն
բերուած են . Սպանախը նախ եւ առաջ
Արաբիոյ մէջ մշակուած է , կաղնին եւ
դեղձը Պարսկաստանի մէջ : Արեւածա-
ղիկը Բէրուէն , վարունգը արեւելեան
Հնդկաստանէն , բողկը (թուրփ) Չինաս-
տանէն եւ ճաբոնէն եկած են :

